

# ԻՍԿԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ.

Թէ աշխարհ դրախտ մը չէ, ոչ ոք պիտի  
ուրանայ. Թէ աշխարհի մէջ չարիքը կայ  
ու կը գործէ, կասկածէ վեր է: Այս ըսելով  
ոչ նախախնամութեան գոյութիւնը ուրա-  
ցած կ'ըլլանք ոչ ալ Աստուծոյ բարու-  
թիւնն ու սէրը: Տասապանք՝ բնութեան  
անտարբեր ուժերու ձեռքէն, տառապանք՝  
մարդոց ագիսութեան պատճառով. Եւ ան-  
հարը իր հոգիին մէջ կը գերազրի մարդ-  
կային կեանքի ողբերգութիւնը. ջանալով  
իր իսկ հոգիին մէջ նուաճել չարիքը:

Այս տեսակ աշխարհի մը մէջ է որ  
կը հնչէ Յիսոսի ինքնավասահ ու խրա-  
խուսիչ ձայնը. «Ճնծացէ՛ք, ես աշխարհին  
յաղթեցի»: Ինչպէ՞ս յաղթեց, ինչպէ՞ս պի-  
տի կարենանք մենք եւս յաղթել աշ-  
խարհին:

Պայքարազ ու տառապազ զգայուն հո-  
գիի ամենէն ոկղքնական երեւոյթը յոյն  
դիցաբանութեան մէջ կ'երեւի ուր Պրոմե-  
թեւու տեսնելով մարդոց գերութիւնը բնու-  
թեան բիրու ուժերուն ձեռքը՝ ջանաց բա-  
րելաւել անոնց վիճակը, ասառաւծներէն  
երկնային հոգը գողնալով: Իր բարերար  
յանդգնութեան համար սակայն Զեւս զինք  
չարաչար պատժեց շղթայելով կովկասեան  
լեռներուն մէջ ուր անգո մը շարունակ կը  
կրծէր իր սիրար:

Դիցաբանական գրեթէ ամէն պատ-  
մուածք հոգեբանական նշանակութիւն մը  
ունի, ինչպէս այս պարագային: Պրոմե-  
թեւու իր ձեռքով կաեց զինք կապող շրդ-  
թաները. նախ ընդունելով բնութեան ու-  
ժերու գերակայութիւնը մարդկային հո-  
գիին վրայ, քանի որ ենթագրեց թէ ֆի-  
գիբական լաւագոյն պայմաններ կարող

պիտի ըլլային երջանիկ ընել մարդիկ.  
ասով սրայքարելով այդ ուժերուն գէմ:  
իր սիրալ կրծող անգոը ոչ այլ ինչ է եթէ  
ոչ կուրծքին տակ կուտակուած ատելու-  
թիւնը աշխարհի եւ աստուածներուն  
հանդէպ:

Կոթամա Պուտասա ալ տեսաւ մարդոց  
տառապանքը. կամաւոր զրկանքի ենթար-  
կեց իր անձը, ջանալով բաժնել անոնց  
վիշտերը: Երկար խորհրդածութիւններէ  
վերջ հասկցաւ որ մարդկային զօրութեամբ  
կարելի չէ ձեւակերպել բնութիւնը մար-  
դոց բաղձանքներուն համաձայն: Ան չա-  
նաց աստուածներէն խլել այն ինչ որ թե-  
րի էին թողած, ոչ ալ ատեց Տիեզերքը  
կամ Ասաւած, որպէս եսեւ Անձնական  
Մեծ Ուժի մը գոյութեան չէր հաւատար-  
ոյլ կրաւրական գիմագրութեան ճամ-  
քան ընտրեց: Մերժել ընդունիկ ամէն եր-  
ջանկաւթիւն այն ձեռքերէն որ տառա-  
պանք ալ կուտային այնքան անտարբեր  
կերպով: Բայց ան շատ իրաւամբ հասկցաւ  
նուեւ որ մարդիկ իրենք կը կուն իրենց  
հոգին աշխարհին կապող շղթաները:  
Մարդիկ կը բաղձան այն ինչ որ իրենց  
կամքի հասողութեան սահմանէն դուրս է.  
կը բաղձան ու յօւսախաբ կ'ըլլան: Մես-  
ցուր ուրեմն բաղձանքներդ. կորէ՛ սիրար  
աշխարհին կապող թելերը եւ ուղարառ-  
թեան զգացումիւ իւր արդիւնք եղող տա-  
ռապանք. ալ վերջ պիտի գտնէ:

Մարդկային հոգիին համար բնական է  
տաել կամ սիրել. բայց անզգայ նկատել  
բնութեան ու տիեզերքի մեծ ուժը եւ ան-  
տարբեր վարմանք ունենալ անսր հանդէպ,  
ոչ մարդկային է ոչ ալ ընարուելիք գործ-

Նական ճամբայ մը: Պուտոսա՛ Պրոմեթեւսի նման անդղ չունեցաւ իր սիրով կրծող, սակայն իր նահանջի ճամբան արդէն պարտութեան նշան է: Այլ բան է անխոցի միալ աշխարհի ոլաքներէն, այլ բան կարենալ ըսել. «Ճնծացէ՞ք, ես աշխարհին յաղթեցի»:

Եպիկոտէտ աւելի չափաւոր ճամբայ մը ընտրեց. անոր համար յաղթանակի եւ խաղաղութեան միակ միջոցն էր մերժել տենչալ այն՝ բաները միայն որ կամենալով կարելի չէր ըլլար ձեռք բերել, բաղձալ այն բաները միայն որ կարող չեն միխթարութեանդ ուահմանին մէջ են եւ անտրասունջ համակերպի ընտրեան անխուսափելի օրէնքներուն: Տրամաբանական ճամբայ, սակայն եթէ խկապէս գործնական եւ յաջող ճամբայ մը ըլլար. Ստոյիկեան վարդապետութիւնն ալ կրօնական հանգամանք կը ստանար:

Պէրթրանիթ Ռուսը և (Bertrand Russel) համար ալ երջանկութեան եւ խաղաղութեան ճամբան հարաժարութեամբ ու լըքուած բաղձանքներով շինուած է.

«Հրաժարիլ անհասական երջանկութեան համար սլայքարելէ. արտաքսել ժամանակաւոր արժէք ունեցող տենչանքները. անհուն խաչալներու տենչովը վառուիլ. այս է ազատութիւնը, այս է ազատ մարդու պաշտամունքը»:

Ան ո՛չ կը թելագրէ ատել Տիեզերքը կամ Աստուած, ո՛չ ալ Պուտոսայի նման կը թելագրէ մեռնել մեր բաղձանքները. իր վարդապետութիւնը Ստոյիկեան իմաստութեան եւ Քրիստոնէութեան խառնուրդ մըն է: Ամէն տարակոյած վեր նկատելով տառապանքի ու թշուառութեան գոյութիւնը աշխարհի մէջ, ան կը թելագրէ բոլոր անոնց որսնց հոգիները թատերաբեմն են այդ տառապանքներուն եւ զրկանքներուն, եղբայրանալ նայն բաղդին ենթակայ բոլոր մարդոց հետ, նոյն իսկ կորսնցնել անձը անոնց մէջ, գոմէ հետապնելու համար կերանքի դաժան ճամբորդութիւնը եթէ ոչ նուպակելու ամբողջովին չարիքը:

Սակայն եթէ մարդոց արժէքը ժամանակաւորէն ու վաղանցիկէն աւելի չէ, —ինչպէս կը հաւատասայ ինք, —կ'արժէ՞ զոհուիլ և թելագրել ուրիշներուն ալ զոհել իրենց անձը ընդհանուրին սիրոյն՝ անոնց գժբաղդութեան զգացումը, տառապանքի բեռը թեթեւցնելու համար: Այն յաւիտենական բաներն իսկ զոր ան կը թելագրէ մեզի վիճութել՝ մոռնալու համար չարիքով լեցուն աշխարհը, այնքան վերացական են որ հասրակ մահկանացուներ կարող չեն միխթարութիւններու անոնցմով, ոչ ալ մարդոց զգացումներուն յագեցում կուտան անոնք, այլ միայն իմացականութեան:

Վերեւ յիշուած իմաստուններէն ոչ մին կարողացաւ զգայուն անձերու սիրով մրկող հուրը մարելու, պայքարող հոգիներու խաղաղութիւն ներշնչելու, աշխարհին յաղթելու միջոցը ցոյց տալու: Անոնք մարդկային իմաստութիւնը իր կարել իւթեան սահմանին մէջ գործածեցին. սակայն Տիեզերքի և Աստուծոյ զաղանիքները մարդկային իմաստութեամբ կարելի չէ լուծել. խկական իմաստութիւնը այնքան Աստուծոյէ իրը պարզեց. կը ստացուի որքան անհասական ճիզով ձեռք կը բերուի: Աւստի այս հարցին լուծումը պէտք է վիճութել հրեայ ազգին պատմութեան մէջ, որ պատմութիւնն է Աստուծոյ մարդկային ցեղը վրկելու համար ի գործ գրած ջանքերուն, պատմութիւնը Աստուծոյ հետ հազորդակից մարդարէներու յաղթական կեսմքին:

Մովսէս թունդ ազգասէր մըն էր, խորապէս գիտակից իր ցեղակիցներուն կրած վշտերուն, զրկանքներուն եւ անհամար ստորնացուներուն: Իր ժողովուրդին գառն չեծեծանքները թափանցած էին իր հոգիէն ներս որ խաղաղ ու երջանիկ ըլլալու ամէն ասիթ ունէր Փարաւաններու պալատին մէջ: Իր հոգին սակայն, անդամ մը փոթորկած, պիտի կրնար խաղաղի միայն իր ցեղակիցներու ազատագրումովը, անոնց տառապանքին վերջ գրուելով: Այս նպատակին Մովսէս ի սպաս դրու իր ամ-

բողջ տաղանդը: կատարեց այն ինչ որ մարդկային անօգնական իմաստութիւնը պիտի թելագրէր կատարել սոյնանման սլայմաններու տակ... եւ պարտուեցաւ:

Յուսալքուած, ինքնավտաշչութիւնը կորսնցուցած, Մովսէս գիւրաւ կրնար բըռնել Պրոմեթեսի ճամբան, ատել Աստուած, ատել ափեզերքը եւ չանալ գերջին ճիգով մը խել Աստուծմէ այն ինչ որ զլացած էր չնորհել իր ժողովուրդին.—գերջ տալ այն թշուառութեանց որ այս աշխարհին մէջ բաժին կ'իյնան ակարին: Կրնար, Պուտառայի նման՝ կլանուած իր անհատական հոգին խաղաղեցնելու տենչով, առանձնացած կեսնը մը վարել՝ անտարբերութիւն պարտադրելով իր զգայուն հոգին:

Հմա ուր մարդկային իմաստութիւնը կանգ կ'առնէ, աստուածային իմաստութիւնը կը ծագի. եւ Մովսէս խոնարհաբար անձնատուր եղաւ իր հայրերու Աստուծոյն կամքին:

Խոնարհ հոգիները բնաւ չեն մերժուած Աստուծմէ, իսկ թշուառութեան, առանձնութեան եւ յուսալքումի աշաւոր պաշերուն, երբ ամէն ինչ կորած կը թուի, Աստուած վճռական դարձ մը կուտայ դէպքերու նախկին ընթացքին: Աչա թէ ինչ պէս յուսահատ լքուած Մովսէս անպարտելի հերոսի մը կը փոխուի: Այդպէս կ'ըլլան ամէն անսնք որոնց հետ խօսած է Աստուած::

Երուսաղէմ ոուրբ քաղաքը գրաւուած, իր լաւագոյն զաւակները գերի տարտուած, աշխարհային զօրութեան ու փառքի հոյակապ երազները ցնդած էին: Քիչ ատենէն Յուգայի բոլոր քաղաքները ի սպառ գաստարկուեցան իրենց բնակիչներէն եւ ողգին փեղիքական գոյութիւնն իսկ կառկածի տակ ինկաւ:

Երեմիա Մարդարէն աեսաւ այս բոլոր եւ զեռ ջանաց ապրիլ ու վերանորոգել իր ժողովուրդի մացորդներուն կեանքը: Հուսկ ուրեմն Երուսաղէմի վերջին ափ մը բնակիչներն ալ ասպատմբութեան խոլ

փորձէ մը վերջ աղաստանեցան Եպիպոս, իրենց եսեւէն քարշ տալով եւ ալեւոր վրշտահար մարդարէն: Հմա ալ ան դեռ ջանաց փրկել իր ժողովուրդին հոգին և յաղթութեան վերածել այն աշաւոր դէպքերը որ պատմութեան մէջ պարտութիւն պիտի նկատուէին:

Ի՞նչն էր իր աննկօւն հոգիին արիւթիւն ներշնչալը, կեանքի ամեհի փոթորիկներուն մէջ իր հոգին խաղաղ պահող խարիսխը: Ի՞նչպէս կարաղացաւ յաղթական կեանքը մը ապրիլ պարտութեան ծովուն մէջ ձգուած այս զգայուն հոգին՝ համակ թրթիռ իր ժողովուրդին ցաւերը վերապեցնող:

Այն ատեն միայն յայտնի եղաւ իր յաղթութեան նշանակութիւնը, իր զօրութեան գաղտնիքը, երբ աքսորի մեծ մարդարէն՝ Երկրարդ Եսայի, ներշնչուած Երեմիա մարդարէի սիրալի կեանքէն, իր գովքը երգեց Բարեկանի օապր հողին վրայ յորդուլով իր հայրենակիցները նոյն միջոցի՝ հեղութեամբ Աստուծոյ ապաւինեւով, թշուառութեան մէջ լոիկ ականջ աստով Աստուծոյ ձայնին՝ ջանալ յաղթել աշխարհին, յաղթութեան վերածել իրենց կրած նաեմ պարտութիւնները: (Եսայի ԾԲ. 13 — ԾԳ):

Երշանկութեան և յաղթութեան ճամբան, միայն Աստուծոյ ապաւինին ու Անոր կարգին հնագանդիլն էր ծայրայեղօրէն դժբաղդ պարագաներու տակ իսկ: Այդպիսի կեանք մըն էր որ ապրեցաւ Երեմիա մարդարէն ու շահեցաւ յաղթութեան գափնին: Նոյն ճամբով էր որ յաղթեց նաեւ ինքը՝ Երկրորդ Եսայի մարդարէն՝ զերութեան ամօթալի տառապանքներուն, անպատճմ վիշտերու մէջ իսկ:

Այն ատեն երբ սուրն ու մարդկային քաղաքականութիւնը դէպքերու ժայռին վրայ խորտակեցին հրեայ ազգին նաւը, մարդարէներու աստուածային պատգամները զայն վերանորոգելով ապահով հաւահանգիստ մը հասցուցին: Աքարէն հազիւ յիսուն տարի վերջ, խորտակուած ու ցիրու-

ցան Հրեաներէն նոր տղգ մը ծնաւ, երուսաղէմ՝ քաղաքն ու տաճարը վերաշինուեցան, մարդկութեան կարենալ տալու համար իրենց աղդային ամենամեծ պարգեւը՝ տիեզերական կրօնք մը:

Յիսուս սիրով ինքզինքը նոյնացուց երկրորդ եսայի մարդարէին նկարագրած «Տառապող Ծառային» չեա: Նախընթաց մարդարէներու պարգեւներուն խորապէս թափանցած, Յիսուս անվարան ընարեց յաղթահակի խոկական ճամբան:

Մարդոց հանգէստ տածած իր սիրոյն համեմատ ալ տառապեցաւ ան, այս է սիրոյ օրէնքը: Հակառակ այսքան մարդարէներու անկեղծ ու գոչաբեր ջանքին, գեռ խորայէլ մասամբ հոգեկան խուարի մէջ էր, հեռու ճշմարիտ լոյսը տեսնելէ. եւ առ բաւական էր կոկիծ տալ իր սրտին. քան ինչ որ նիւթական աղէաներ պիտի կարենային տալ Յիսուսի՝ որ կասարեալ հայեցողութեամբ, մարդկային արժէքներ գնահատելու անման կարողութեամբ գիտակցած էր. հոգեկան կարիքներու գերադասութեան, ամէն բանէ աւելի հոգին տածելու եւ ազնուացնելու հրամայական պահանջին: Բայց եւ այնպէս Յիսուս կարողացաւ ըսել՝ «Յնձացէք, ես աշխարհին յաղթեցի»:

Յիսուս յաղթահակի նոր ճամբայ մը չգտաւ այլ իր նախորդներուն գտած միջոցը իր կարելիւթեան ծայրագոյն սահմանին մէջ գործածեց: Իր Աստուծոյ չետ ունեցած յարաբերութիւնը բարեկամաւթեան սահմանը կանցնի: «Ես չօրը մէջ եմ եւ Հայրը իմ մէջու»: Մէկ կամք, մէկ նկատակի: Ամէն տառապանք հանդուրժելի է որովհետեւ սիրող չօրմէ կուգայ և այդ գիտակցութեամբ ընդունուած տառապանքը հոգին ազնուացնելու միջոց մը կ'ըւլայ, հացնելով մարդը բարսյական բարձրաթեան մը որուն անկարելի պիտի ըւլար հասնիլ տարբեր միջոցներով:

Որքա՞ն մէծ երանութիւն է տառապանքի մէջ զգալ թէ սիրող հոգիներ կան որ կամովին իր ըստնեն մէր ցաւը. որ-

քան նուազ գտան պիտի թուէին մէկի մէր ցաւերը. մարդոց կրած վիշտերը, եթէ ըմբը ըլունէինք թէ մէր ամենուն չայրն ալ կը տառապի մէզի հետ:

Անարատունջ տառապիլ, ամէն ինչ սիրով սասանալ Աստուծմէ եւ գեռ հաւատարիմ մնալ իրեն, գնասուել այդ տառապանքներուն նկատական ու լիուլի գործել գէոլի այդ. այս է իսկական յաղթութիւնը:

Սակայն Յիսուս, միմիայն իր յաղթահակը յայտարարելով չի բաւականանար: Ան կը թելադրէ մէզի ցնծալ այն խորհուրդով որ իր յաղթութեամբ կարելի ըրածէ մէզի ապրիլ նոյն յաղթական կեանքը: «Ես եկայ որ տարին անոնք եւ լիուլի»: Իր եւ Աստուծոյ միջեւ գոյտեթիւն ունեցող սերտ առընչութիւնը յայտարարելէ վերջ դարձեալ կ'ըսէ. «Ես օրը պիտի հասկնաք որ ես Աստուծոյ մէջ եմ, գուք իմ մէջու եւ ես ձեր մէջը»: Ասկէ աւելի զօրաւոր հաւատիք սիրոյ կարելի չե տալ եւ ասկէ մէծ միփթարանք սպասելու չեն մարդիկ:

Պօզոս Առաքեալի կեանքը, տառապանքի եւ արկածներու շղթայ մըն է: Տառապանքը՝ իր ֆիզիքական ակարսութեանց պատճառով, տառապանք ուրիշներու ձեռքն, տառապանք տեսնելով թէ ինչպէս մարդիկ տգիտարար իրար կը տառապեցնեն: Իր հոգին թատերաբեմն էր մարդկային ողբերգութեանց. իր սրաբն վրայ կրեց անոնց հոգիները նուաճող թափիծը:

Կարդացէք իր կորնթացիներու գրածնահակը և թող իր ձեր սրտերը կարատուին տեսնելով թէ ինչքա՞ն տպերախորէն վարուեցան իր հետ ժամանակակի Քրիստոնեաները: Իր գործակիցներն իսկ թիւր ըմբընեցին դիմք և զուր տեղը խոցեցին Մէծ Առաքեալին սիրաբը: Հիւրասիրութեան օրէնքներն իսկ մէկդի գրած մէրծեցին սպլնչական ըւլար Աւետարանի Հերոսին երբ կորնթսս իր հոգին այցելութիւն էր տուած:

Այդ աշաւոր յուսալքումներու մէջ իսկ ան գեռ կեանքին իր կասչի: Ի՞նչ գը-

տած էր կեանքին մէջ: «Ինծի համար՝ ապրիլ Քրիստոս է»: Քրիստոսի հետ՝ անոր սիրոյն տառապողներուն համար, տառապանքը իր խայթոցը կը կորհնցնէ, նոր նշանակութիւն մը կը ստանայ, վսեմ բարձունքները տանող սանդուխ մը կ'ըլլայ:

Ան որուն մէջ է Ցիսուս եւ ինք Ցիսուսի մէջ, իր կեանքը ներգաշնակ անոր կեանքին, ան՝ որուն կեանքը զուգահեռ կ'ընթանայ Աստուծոյ եւ Փրկչին կամքին:

հետ, խկապէս յաղթական կեանք մը սկիտի ապրի:

Եթէ միայն կարող ըլլայինք Պօղոս Առաքեալի հետ ըսել «Ինծի համար՝ ապրիլ Քրիստոս է», պիտի կըսայինք նաեւ կրկնել Ցիսուսի հետ «Ես աշխարհին յաղթեցի»:

ՍՈՒՐԷՆ ՎԵՑԻԿԵԱՆ

Արեն, 1930

## ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԵՐԿԱԶԱՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

### Գ.

ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԿԵՍՅԲԻ.—Վիրգիլիոսի մանկն անմիջապէս յետոյ, իր բարեկամը Վարփոս եւ Մեկենասի նախկին գերիներէն, Մելիսսոս, անոր կենսագրականը գրեցին, բայց կայսրութեան վերջին դարերուն, եւ յետոյ ամբողջ Միջին Դարերու ընթացքին, մեծ բանաստեղծին կենսագրականը ծանրաթեանուեցաւ առասպելներով, զարմանալի պատմուածքներով: Ժողովուրդներու երեւակայութիւնը, յուոթի ամէն տեղ, միայն մեծ մարդոց նկատմամբ առասպելաբնան պատմուածքներ կը հիսէ, առկէ կը հասկցուի Վիրգիլիոսի հանճարին մէծութիւնը, անոր հոչակին անազութիւնը, որ դարէ դար, սերունդէ սերունդ կը փոխանցուի՝ տուանց նուազելու, առանց նահանալու:

Պուֆիլիոս Վիրգիլիոս Մարո (1), աշխարհի ամենամեծ բանաստեղծներէն մին եւ լատին բանահիւներու ամենայայտնին, ծնաւ Քրիս-

տոսէ 70 կամ 69 տարի առաջ, Հոռմի 684 թուականին Հոկտեմբեր 15ին (2), Պոմպէոս Մէծի եւ Լիկինիոս Կրասոսի հիւպատութեան ժամանակ: Անոր խկական ծննդավայրը հատատապէս յայտնի չէ, բայց կարելի է հետեւցնել իր գրուածքներէն—որչափ ալ անոնք անմեկին ըլլան —թէ Խուալիոյ Մանտուա (3)

(2) Բմանք բանաստեղծին ծնունդը կը դընեն հոկտեմբեր ամսու Խզախն (Idus): Հոռմէական ցոմարին համեմատ մարտ, մայիս, յուլիս եւ հոկտեմբեր ամիսներու 15րդ օրը եւ միւս ամիսներու 13րդ օրը՝ Իդոս կը կոչուէր:

(3) «... Superet moto Mantua notis,  
Mantua vae miserae niminos vicina  
Cremonae!»

... Յաւ է որ մեզ մնայ Մանտուան,  
Ալա՛ղ, Խշուառ կրեմնի խիստ շատ մօտիկ Մանտուան:

Հոդ. թ. 27 եւ Մշակական Գ. 10:— Լատիներէն Mantua, խոալ, Montova, Փրանս, Mantoue, գենեուեան Վոլմարդիոյ բաղաբ:

(1) Publius Vergilius Maro.